

Բ Ա Ն Ա Ս Է Ր

Ա Մ Ս Ա Թ Ե Ր Թ

Գ Ր Ա Կ Ա Ն Ե Ի Գ Ր Տ Ա Կ Ա Ն

<p>Է Տ Ա Ր Ի 1905</p>	<p>Տարեկան՝ 15 ֆր. = 6 որլ. = 3 դոլար</p>	<p>ՅՈՒՂԻՍ ԹԻԻ 7</p>
---------------------------	---	-------------------------

Յ Ի Ե Ա Տ Ա Կ Ա Բ Ա Ն

Ս Կ Ե Ի Ռ Ի Ա Ի Ն Տ Ա Ր Ա Ն Ի Ն



«Բանասեր»-ի անցեալ տարւան պրակներուն մէջ Հոգ. Կորիւն վարդապետ հրատարակած էր «Կ. Պոլսի Ս. Հրեշտակապետ Թաղի մատենադարանին ձեռագիրները» վերնագրով ցուցակ մը : Այդ ցուցակին՝ մէջ յիշուած ձեռագրերէն թիւ 2-ը մասնաւոր ուշագրութեան արժանի էր, իր հնութեան եւ յիշատակարանին կարեւորութեան համար : Կորիւն վ. ի յօդուածին մէջ յիշատակարանն ամբողջութեամբ յատուց շէր բերուած սակայն, այլ լուսնգրութիւնը միայն դրուած էր : Արդ նոյն յիշատակարանին ամբողջութիւնը կը դնենք այս անգամ, ստանալով Հոգ. Մուշեղ վ. էն, որ մեր խնդրանքին վրայ յանձն առած էր օրինակեք յիշեալ մատենադարանէն :

ԽՄԲ.

Ա. Յիշատակարան

Փառք համագոյ եւ միասնական Սբ Երբորդութեանն « Ի Թուարեւրութեանս Հյոջ Չեղն, ի Թագն. Կիլիկիեցոց . . . անգիտ, Սմայատա, եւ ի պիտապետութեանն Հյոջ Տոն Գրիգորի ի մեծ ժողովարանս Սկեւտոյ, ընդ հովանեաւ Սբ Փրկչի եւ մաւր իւրոյ Ածածնի, եւ կենցառնակ Սբ

Նշանք մերձ յանմատոյց զղեակա Լամբրունի: Աւարտեցաւ անատունկս
այս հոգիարողոյ, քսաւ Լամպի սր աւետարանս, որ յեղեմական դրախ-
տէն հոսեալ առ ի յարբունն ամենայն ծարաւելոց եւ ի ճաշակ ամե-
նայն կարաւելոց, որք հաւատով ճաշակեն: Արդ ցանկացող եղ-
եալ այսմ սրբոյ աւետարանիս բազմամեղ եւ անարժան քահա-
նայի Ստեփ' . եւ մականունն իրից որդի. զի թէպէտ եւ ո՛չ էր
արժամանակս ձեռնտու այսմ արհեստի ի բազում եւ աղգազգի
վշտաց ի ներքին եւ յարտաքին թշնամեաց. եւ ես թէպէտ եւ զառան-
ցեալ տիւսք եւ պակասեալ ի զաւրութենէ եւ ի պատշաճ պիտոյից, այս-
քան կարացեալ յնուլ զտենչանս իմ: — Արդ յերեսս անկեալ ազաչեմ
զամենեանս որք հանդիպիք սմա, յիշել աշութիւք զգրող սրա զը յա-
տալ ասացեալս զՍտեփանոս եւ զԾնաւազս իմ զՂուկաս քն եւ զմայր իմ
զԹադեր եւ զեղբարսն իմ ըզգրիգոր, ըզվատիլ, զհայրապետ եւ զկոստան-
դին եւ զ. . . ոին իմ զՀայրապետ քն եւ զամենայն աղգատունն իմ. նաեւ
զեղբարք սրբո մշնաստանիս սկեւոայի որ են այժմ կենդանի եւ որ
գալոց են զկնի հանդերձ ծնաւազաւք եւ աղգականաւք յիշեալիք ի Քս,
Զի յայս սակս ի բաց եղի զծերութեան անկարութիւն. զի շտեկեցայց
ի ձէն՞ զողորմութիւն եւ զշնորհս զի թերեւ գտից իրողութիւն բազ-
մութեան մեղաց իմոց եւ յուսալով ի հայրական եւ յեղբարական
դութս ձեր զյառաջակա հոգս իմ ձեր սր աշութից յանձին արարի. եւ
որ ընդունողն է մաղթանաց եւ տուաւոն բարեաց Յս Քս, յիշելոցս եւ
յիշողացս ողորմեսցի եւ ինքն եղիցի աւարհեալ ընդ հաւր եւ ընդ
հողոյն սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն: — Որ
զայս յիշատակարան ի յայս գրոցս քերէ կամ ջնջէ եւ հանէ ինքն
ջնջեալ լիցի ի զպրութենէն կենաց:

Բ. Յիշատակարան

Արդ զվերջին զստացաւազս, սր աւետարանիս, պր. երեցփոխանն,
թոխաթցի, որ յիշատակ եղեալ էր ի սր. . . եկեղեցին: Եւ վասն ժամա-
նակիս դառնութեան եւ մեր մեղացն մտեալ գողք եւ կողոպտեցին զսր
եկեղեցին, եւ այս սր աւետարանս արծաթեայ կազմ էր, զկողքն եւ զկէս
զլիտն աւետարանիս հետ կտրեցին եւ տարան: Իւրեանց դուռն կենայ
այն սր աւետարան. ի նոյն տարիս չորս եկեղեցի կողոպտեցին հայե-
րունն եւ Ֆոանկնունն: Եւ զվերջին կիսայծրաւզ եւ կազմաւզ սր աւետա-
րանիս որդի Խճ Մինին(*), անարժան ծառայ Յովհաննէս, երէց անուամբ
միայն եւ գործովք յունայն, յիշեցէք ի տէր ընդ հովանեաւ սր չարխա-
փան անանի Նոր Նիկիտացոց է. ի թվի. ԶԽԷ. ի հայրապետութեան
տէր Կրպաի. քաղաքիս Կոստանդիանոսի:

Աւ դարձեալ գրել եւ կազմել երես Տր երէցփոխանն . Ած զինքն նորոգէ իւր արքայութեանն

Դարձեալ յիշեցէք ի մտքբափայլ յաղօթս ձեր, որ պատեաց ի ձեռաց անօրինաց զոր աւետարանս զայս եւ վերափն նորոգել հաուր Յւ եւ յիշատակ ի գուռն սր հրշտց. . . . եւ Միքայելի վերստին նորագել հաուր զսր աւետարանս ի թվին ՌՃԲ մայիսի ԺՁ . . .



Կ Ա Ր Ա Պ Ե Տ Ե Ջ Ե Ա Ն

(Շար. եւ յկերց)

Այժմ անցնինք Կ. Յղեանի գլուխ - գործոցին՝ զլիաւոր աշխատութիւններ : Դա ոսերէն լեզուով գրուած «Պետրոս Մեծի յարաբերութիւնները հայ ժողովրդի հետ» գիրքն է, որը մեծահասարակական պատմական յիշատակարան է, տպուած Պետերբուրգում 1898 թ. համաձայն կարգադրութեան Գիտութեանց Ճեմարանի : Աշխատութեան առաջին կէտը պատմական տեսութիւնն է զլիաւորապէս Մեծն Պետրոսի յարաբերութեանց հայ ժողովրդի հետ, իսկ երկրորդը՝ վաւերաթղթեր են եւ արձանագրութիւններ, գրադրութիւններ եւ հրովարտականք, որոնք հանուած են Մոսկուայի զլիաւոր եւ Պետերբուրգի Սրբաքերտի նախարարութեան զիւաններից, Աւետրիական պալատական եւ արքունի զիւաններից, Բաւարիոյ դադանի արքունի զիւանից եւ այլն եւ այլն : Այս վաւերաթղթերը տպուած են իրենց սկզբնական ձեւով, բնագիրներով, հայերէն, ոսերէն, գաղղիերէն, գերմաներէն, պարսկերէն եւ այլն : 1897 յունուար 8-ին իր այս գործը զեկուցեց կայսերական գիտութեանց ճեմարանի պատմական-բանասիրական բաժնին :

Հանգուցեալը անգամ էր եւ թղթակից անգամ ուսական եւ եւրոպական գիտական ընկերութիւնների, եւ վարձատրուած էր այլ եւ այլ պետութեանց եւ զլիաւորապէս ուսական շքանշաններով :

1904 թ. նոյեմբեր 6-ին Պետերբուրգում տնտեսցաւ նրա պետական ծառայութեան եւ գրական գործնէութեան 50ամեայ յօրելեանը, որի առթիւ եւ տաացաւ Իսկական գաղանի խորհրդականի աստիճանը :

Մի քանի խօսք էլ Մանասարեան զպրոցի խնամակալ-հօգաբարձու լինելու մասին :

Մանասարեանը իրեն կտակակատար էր կարգել ի թիւս միւսների եւ զլիաւորապէս Յղեանին : Հանգուցեալը զպրոցի վրայ հսկում էր, որպէս արթուն հովիւ եւ դեռ 1886 թ. ամառը զնաց կարին եւ տեղնու-